

ՊԱՏՄԱ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ

ԽՍԱՑՈՒՄՆԵՐ

—

ԲԱՆԱՍԻՄՈՒԹԻՒՆԸ ԽՆՉ ՆԱՌԱՅՅՈՒԹԻՒՆ
ՄԱՏՈՒԹԱԾ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ

Լեզուներու բաղդատական գիտութիւնը ներկայ ժամանակի ուսումներէն է բոլորպին։ Հիները չունեն զայն, զի բաղդատելու համար գիտուալ պէտք է։ և հիները երենց լեզուէն զատ ուրիշ չէին ոտքիր։

Այս տեսակէտով առաջին գիտունը եղաւ կայրնից։ ընդարձակ և խոր միտք, որ առաջին անգամ տեսաւ զարմանալի ճշգութեամբ թէ պատմութիւնը ի՞նչ հետեւանքներ պիտի կրնար քաղզել բազզատական լեզուագիտութիւնէն։ ի՞նքն էր որ նկատեց գերմաններէնի և պարկերէնի նըմանութիւնը։ Թրանսացոց մէջ ալ թիւրկո եղաւ որ զիրթէ առաջին անգամ ընդունարեց այսպիս գիտութիւնէն մը բաղուեմք մէծ օգուտաները։

Բայց համեմատական լեզուագիտութեան հիմք դրուեցաւ սանսկրիտի գիւտէն ետքը։

Կաթոլիկ միսիոնարներն էին որ առաջին անգամ նշմարեցին այս բարբառին գոյութիւնը, անոր նոխութիւնը և յունաբէնի ու լատիներէնի հետ ունեցած յարաբերութիւնները։ բայց այսչափ միայն։ Կալկաթայի գիտուական անգղիացիներու ընկերութիւնան վերապահուած էր այս թանկագիրներն լեզուին ամբողջ տեսաբանութիւնը կազմելու պատիւը։ ասոնց մէջ ամենէն նըշշանաւորն էր William Jones, յետոյ աւելի յառաջացուց այդ ուսումը Frédéric Schlegel-ը լի զերջոյ, ամենէն աւելի Bopp գերմանացին էր որ կատարեալազործեց ուսումնասիրութիւնը, բոլորպին գիտական մերուտով մը հաստատելով սանսկրիտն յարաբերութիւնը յունաբէնի, պարսկերէնի, լատիներէնի և գերմանական լեզուներու հետ։ ի զոր կարծուեցաւ պահ մը թէ Պօրի տեսաւթիւններուն մէջ բոլորպին կամայական վարկածներ կան, եւ թէ անիկա երեւակայօրէն ամէն բան կ'ուզէ ծընդունել սանսկրիտէն, ինչպէս կին լեզուա-

բանները կ'ուզէին հանել երբայիցերէնէն։

Պօրի և իր զործը շարունակողներուն մեթուը զերծ է այդ հնարածոյ կերպերէն։ ան իրապէս կը համեմատէ։ իր մերձեցումները կը յօրինէ ստոյգ տուեաններու վրայաց, զուգահեռաբար ի խոնարհէ բայց յաւնարէնի և սանսկրիտի մէջ եւ կը հաստատէ բացարձակ նոյնութիւնը, եւ տարբերութիւնները եթէ կան, կը բացարձակ զանոնք։ Պօրի մեթուին ամենէն հաստատուն յատկանչը ձայնաբանութիւնն է։

առաջ պատահական նմանութիւններէ կը տարուէին լեզուաբանները։ հիմակ ուրիշ կանոններ կան, ճշգրտուած է թէ սանսկրիտի այսինչ ձայնը (ներ զոր օր) յունարէնի այսինչ ձայնին (= φ) կը համապատասխանէ։ ու այսպէս կը կազմուի ձայնաբանական աստիճանացոյց մը կամ աղիւսակ մը։

Հին ստուգաբանները պչչի և ականչի նմանութիւններու կը նայէին։ sauage ը solivagusէն կը հանէին, մինչդու silvaticusէն կուգայ ան։ Ոչ թէ ձեկի՝ այլ ձայնի կերպափոխութեան օրէնքն է որ կը բացարձակ լեզուներու յարաբերութեան զաղանիքը։ և այդ օրէնքն է որ կատարիլապէս երեան հանեց Պօր։ Սանսկրիտին, յունարէնին և լատիներէնին միեւնոյն ընտանիքն ըլլալը հաստաբելէ զերջ, նոյն խումբին մէջ մտցու նաև զենտերէնը եւ պարսկերէնը։ Այս զերջին կիստին կնիքը զրաւ Եսցուե Burnouf, որ սանսկրիտով վերակազմեց կենատերէնը՝ զոր մոոցած էին պարսկերէնը։ նոյն մեթուին զործազրութիւնը կեսզէնտէ ընդարձակուեցաւ, եւ կեղծական լեզուներն ալ խմբուեցան հնգեւրոպական տիպորին տակ։

Բոլորովին տարբեր խումբ մը երեւան եկաւ, նոյն օրէնքին լրացով, երբայցերէնին հետ, բառաբանով եւ գերականութեամբ խորապէս տարբեր միւսէն, այնքան որքան փիզէն կը տարբերի նոյնի որդը իր զործաբանուորութեամբ։ Երբայցերէնին քոյր են նախի արաբերէնը, յետոյ աստրերէնը, ևն, որոնք իրարու շատ աւելի մօտ են, որչափ չեն հնգեւրոպական արմատէն ծնած միւս լեզուները։ Դաւէթի, եթէ յանկարծ յարաբին առնէր այսօր, պիտի կրնար խօսակցիլ Ապարանի Քատէրին հետ։ Ամերիկացի միտիոնարները կըցին երբայցերէն սորվեցնէլ մէծ զիւ-

րութեամբ՝ Վահայ ծովի մօտերը ընակող ասորիներուն։ Կը հաստատուի թէ հնդեւրապական և սեմական լեզուախումբերը բարորպին ուրին ստեղծուածք ունին։

Սփրիկէի մէջ ալ կան խումբ մը լեզուներ, ինչպէս պէրպէրէրէնը, քապիկրէնը, և գեռ ուրիշներ, որոնց հատ թերես նաև խառնիքնը, որոնք ոչ մէկ աղերս չունին միւս երկու խումբին հատ ալ։ Այսպէս է նաև պասպէրէնը։

Բազմաթիւ են լեզուները, որոնք կը խօսուին երկիր վրայ. բայց կարիկի պիտի ըլլոյ զանոնք ամենքը վիրածել որոշ խըմբումներու, ընտանիքներու, որոնք, հաւանաբար, առ առաւելին քսանեակ մը պիտի ըլլան։

Ի՞նչ է լեզուական այս նմանութիւններուն պատճառը։ Կարիկի չէ անշուշտ ընդգունիլ հին վարկածը (զոր Պղատոն ևս պաշտպանած է) թէ բառը տեսակ մը անհրաժեշտութեան ձնունդ է. այսինքն եթէ առարկայ մը անուն մը ունի, ատոր պատճառն այն է որ ներքին շարժառիթ մը կայ անոր այդպէս կոչուելուն։ Եթէ այս տեսութիւնը նիշէ ըլլար, բնուա անուններու այսինքն բառերու զանոզանութիւնը պիտի չըլլար. հայրը հնդեւրապականներուն մէջ թար և սեմականին մէջ ան պիտի չըսուեք։ Կարիկի չէ նոյնպէս բոլորովին կանգ առնել փոխառութեամբ կարածին ասջեւ. փոխառութեամբ կրնան բացատրուիլ այն բառերը, որոնց ներկայացուցած իրեր փախութեան տառկայ եղած են։ Այսպէս, հնդկերութական լեզուներուն մէջ, բոյրերու, գոյներու, համերու բառերուն մէջ շատ կան սեմական ծագում ունեցող բառեր, վանդի անոնք ամենէն աւելի Փիւնիկէն արտածուած են։ Քարձեալ կան դասակարգ մը բառական նմանութիւններ, որոնք քաղաքական կամ լնկերային երեւոյթներով միայն կրնան հաւակուիլ, ինչպէս անզիներէնին մէջ եղած ֆրանսերէն բառերը, որոնք պրըսն նուռառումին գործն են, կամ թրքերէնին մէջ եղած արաբերէն և պարսկերէն բազմաթիւ բառերը, որոնք գրական քմանաւթեանց գործ են պարզաւու։ Փօխառութեան երեսյթ կը բացակացնել Այսինքն պէտք չէ հոս հարց զննենք թէ ուրիմբ մարդկային տեսակը մէկ թէ տեսի երեսներ է ունեցած։ Բանասիրութիւնը այդ մասին չի կրնար մեզի ոչինչ ըսել. անկիս մեզի կ'ըսէ միայն թէ լեզուն զանազան տեղեր երեցած է և բաւական մեծ թուով։ Բայց ուրիշ է մարդկային լեզուներուն ընտանիքներու պարզան եւ ուրիշ մարդկային լեզուի պարագան։ Մարդկայիւնը առանց լեզուի եղած չէ երեք, բայց մինչեւ լեզուներու ընտանիքներ՝ այ-

րուն հասարակաց ծագումի մը իրողութեամբ միայն կրնայ կատարուիլ։ Զանոնք խօսող ցեղերը ոսյն լեզուախօսական (լուցւուկա) նախնիքները ունեցած են։ Պէտք է տարբեր լեզուի նախնիքները եւ արեան նախնիքները։ Առաջնները ամփոփ շշանակի մէջ կ'ապրին, երկրորդները ընդգրածակ լրջանակներու մէջ։ Առաջնները աւելի նախաւոր են քան վիրշնները։ Այսպէս, բոլոր ոսման լեզուները լեզուի միենոյն նախնիքներն ունին, որ լոտին տոննմ էր, այսինքն կատանի մէջ ապրող այն պղոմիկ ժողովուրզը, որոնց լեզուն յետոյ տարածուեցաւ ամէն կոզմ, երբ Հըսովմազիցները նուաճեցին զանոնք, և այսպէս անոնք հիմները զրին նորանոր եւ բազմաթիւ ազգութեանց, որոնք Սպանիացիները, Բորգուկաները, Ֆրանսացիները են. արտին տախուն լանցան լանցան լատին տոնմը՝ իրեն լեզուի նախնիք, եթէ լոտիներէնը կրուսուած ըլլար, իրաւուրէնի՝ սպաներէնի՝ ֆրանսուրէնի ուսումնախորութիւն պիտի հնար ըլլար լեզուն կհատեցնել և վերակարմել կի զայն։ Ըստ այսօ, հնդեւրապական լեզուախօսութիւններուն պատճեն ասկաւաթիւ առնմը պէտք է եղած ըլլայ այդ լեզուները խսող ներկայ բոլոր ապկերուն լեզուական նախնիքը։

Երկրագունդի վրայ խօսուած լեզուներուն անզիներէի խմբումներու տրանսուերէն պէտք չէ սակայն նախնական բաժանում հնատեցնել մարդկային տեսակի. լեզուարանական երեսյթէն պէտք չէ մարդարանական երեսյթ երակացնել։ Այսինքն պէտք չէ հոս հարց զննենք թէ ուրիմբ մարդկային տեսակը մէկ թէ տեսի երեսներ է ունեցած։ Բանասիրութիւնը այդ մասին չի կրնար մեզի ոչինչ ըսել. անկիս մեզի կ'ըսէ միայն թէ լեզուն զանազան տեղեր երեցած է և բաւական մեծ թուով։ Բայց ուրիշ է մարդկային լեզուներուն ընտանիքներու պարզան եւ ուրիշ մարդկային լեզուի պարագան։ Մարդկայիւնը առանց լեզուի եղած չէ երեք, բայց մինչեւ լեզուներու ընտանիքներ՝ այ-

սիրքն հնդկարապակոն և ահմակոն եւայլն կազմակերպեալ լիզուներու խմբումներ ձեւանալը անցած են երկարժամահակեայ տեսողակիւներու է լիզուները երկար զարիք մնացած են անկազմ վիճակի մէջ, աման ովկիանեան լիզուներուն, որոնք ինչպէս միախոնարները հաստատած են, անհասկընալի ըլլալու չափ բառգրքոյնին կը փախն: Մարդկի միշտ խօսած են անշուշտ, իրարու հասկցնելով իրենց կարիքները, բառերը անբաւական եղած ատիք ձայնի շեշտումներով և շարժումների պէսիսութիւններով, բայց քերականութիւնը յետայ որ յօրինութեած է հետզետէ: Հընդեւրապական, անասկրին, պէտպէք և ալիքայիկ քերականութիւնները հին են անշուշտ, բայց ամէնքն ալ վերջապէս զոյ եղած են թուականէ մը ատին: Առանկիլիքը առնըւազն 3000 տարուան հնութիւն պէտք է ունեցած ըլլայ: աւելի հին պէտք է եղած ըլլան նարերոնի և Ձենս ինչպէս նաև եղիպասոսի լիզուները: յամենայն զէպա եղիպատիւնը այդ երկրին հնազոյն յիշակարաններուն շինուելէն քիչ առաջ չէ որ պէտք է կազմակերպուած լիզու մը եղած ըլլայ: Բայց ասոնց քերականութիւնները երենալէն շատ առաջ, անհաջութիւն գարերու առաջ առաջ, պէտք է լիզուները խօսուած ըլլայ, անկատար քերականական ձեռքորդ, հետզետէ իրարու խօսուածելով և իրարու վրայ ազգելով!

Նախնական որրաններ եղած են ուրին, որոնց մէջ կազմուած են լիզուներու ընտանիքները: Արդականներու հինաւուրց պատիկ խումբն մէջ, ուր եղած են անշուշտ երկանգլուխներ, կարճագլուխներ, գորշեր, կապոյտաչուխներ, ու թերես ճերմակներ և սեեր, նահոսպատական իշխանութիւնը պարտադրած է լիզուին օրէնքը, ու այդ պատիկ լնկերութիւններուն մէջ, ուր անշուշտ օտարացեց գերիներ ալ կային, խօսած են ոյսն լիզուն, ամէնքն ալ, աւելի կամ նուռազ յաշողութեամբ մին քան զիմեւը, Այսպէս լիզուարանական երեսոյթ յարաբերութիւններու չուն գրիթը, գրեւութիւններու մէջ, գրիթը ընաւ, մարդաբանական երեւոյթին հետ, առաջինն չափով մը արուատական է, երկորդը՝ բուրովին բնական: Ըստ այսմ, լիզուարանական ցեղեր կան, եթէ ներելի է պահ մը այսպիսի բացատրութիւն մը

զործածել (այսինքն նոյն լիզուն խօսուղները) և մարդաբանական ցեղեր: Կարելի՞ է ճանչնալ լիզուարանական ցեղերը, կը ունի՞նք, զոր օրինակ, ըսի թէ այսինչ ազգը, որ հնդեւրապակոն լիզու կը խօսի, հնդեւրապական ցեղ մըն է որոշ ասափճանով մը: Ֆրանսներէնը լատիններէնին ուամկօրէնն է, ուրեմն, կերպով մը, ֆրանսացիք լատիններէն կը խօսին այսօր, բայց անոնց նախնիք չէին խօսներ բնաւ, այլ կոլուսերէն: Քրիստոնէ 55 տարի տոաջ էր որ, եթէ Յուլիոս Կեսար նուաճեց Կոլուան, Հռոմէական կայսրութիւնը վարչական միջոցներով և գինուորական ծառայութեամբ կարգադրեց լուսներէնը, որ մոոցուց կորուրէնը: Ահա օրինակ մը որ կը ցուցնէ թէ պատմական զէպքեր յաճախ կը խանգարեն լիզուարանական վիճակներ: Նոյնը պատմած է նզիպտոսի մէջ, որ ինքնին արաբական երիթը մը չէ բնաւ, բայց արաբներուն ամբողեսութիւնը բալորպին արաբերէն լիզուին ենթարկած է զայն, այնպէս որ այժմ հոս բուռ մը խպատի միայն կը տեսնենք, անսնք ալ արգէն շատոնց մոոցած իրենց լիզուն: Այսպիսի ներկործութիւն կատարած ազգակներէն մէջ ամենէն նշանաւորներն եղած են զորմէտական կայսրութիւնը և իսլամականութիւնը, որոնք իրենց ճեւալած ապգեցութեամբը այլայլած են աշխարհի լիզուարանական պատմութիւնը. առաջինը լուսներէնը լնդհանրացնելով, իրկրորդն ալ արաբերէնը: Պուտայականութիւնը այս տեսակէտառ մէծ յեղափոխութիւն մը չէ ըրած, բայց վերջապէս բոլորովին ալ անազգիցիք չէ եղած: Յունական քաղաքակրթութիւնն ալ, իր նուանողական ծաւալումովը լիզուարանական օրէնքին վրայ կարեոր այլայլում մը յառաջ բերած է: Նոյնպէս եղած է նաև Զինաատանի և Հինտուականութեան առընչութիւնը. այս ամենէն կը հասկցուի թէ լիզուի հասարակորդութիւնը փաստ չէ բնաւ ծագումի հասարակորդութեան: Կարելի չէ ընդունիլ, ինչպէս օմանք կը թաւուի լուրիթ, թէ թերեւս կոլուսերէնն ալ, որ հնդեւրապական լիզու մը եղած է, մինչեւ արեմուտքի խորեց հասած ըլլայ հովվէական կայսրութեան նման ազգին ցուցեամբ մը: Ոչ պատմութեան մէջ այդ ուղղութեամբ կատարուած եղերութեան մը

որ և է նշան մը չկայ թեաւ . և անկարելի է որ այդքան նշանաւոր իրողութիւն մը իր հետաքը ձգած զըլլար երբեք : Դժուար է որ Հառվիմական կայսրութեան , իսլամականութեան , Մեծն Ազիքսանցիր կայսրութեան և յունական քաղաքակրթութեան ծաւալման նման դէպքեր տեղի ունեցած ըլլան պատմական ժամանակներէն առաջ , գլխաւորաբար այն պատճառով որ միծ խօսրկրպածութեան դէպքեր չեն կրնար կատարուի առանց գիրի , վասնզի զիրն է որ կ'ենթագրէ խօսրկրպածութիւն , և առանց գիրին օգնութեանը չեն կրնար կատարուի այդպիսի իրողութիւններ : Տարակոյս չկայ թէ միծ և հինանալի բաներ կորուած են ժողովուրդներու կենաքէն , մանաւանդ այն ժողովուրդներուն , որոնք կերպվնկալ արուեստ չունէին և յիշատակարաններ չէին կանգներ , և մազ մնացած էր որ ամբողջ երրայտական գրականութիւնը կորուած ըլլար այսօր մարգկութեան համար , և պիտի ըլլար արդարեան , եթէ Անսինքոս Եփիքան քիչ մը աւելի դիմացած ըլլար . վասնզի տանեն մը եղած էր երրայտական հրաշակերները մէկ կամ երկու ձեռքիրներու մէջ միայն կ'ապրէին : Բայց անկարելի է որ հոգովէական կայսրութեան և իսլամութեան նման դէպքեր բոլորովին անհետ մնացած ըլլան . Այս գողակարը կը հաստատուի Հինտաւններուն ննդաշինը և ձագվաննուանելու դէպովիլ . Ոչ մէկ զիրք կը խօսի այդ մատին , և պատմութիւնը բոլորովին պիտի ոնդիտանար զայն , եթէ այդ միջոցին գրաւորուած կամ կոչուած ժողովդային լեզուն և յիշատակարաններ չի հաստատէին զայն : Ահա իրողութիւնը մը , որոնք պատմական աւանդութիւնը կորպւած է մեզի համար , բայց զան մեզի կը յիշեցնեն հնախօսութիւնը և լիզուն :

Հնդիրոպական լիզուն ստուար խումբերու միջոցաւ պէտք է տարածուած ըլլայ կորուայի մէջ : Նուռամանմեր կան որ կը նպաստին լիզուններու փոփոխութեան , նուռամումներ այ հան , որոնք չեն նպաստեր : Եթէ նուռամումներ կը բերէ միասին , լիզուն կը փոխուի : գերմանական նուռամումները լիզուն կիրցին փոփոխ , որովհետ կիրսէին չկային իրենց բանականին , որուայի մէջ : Նորմաններուն Մէկ գետին բերանը հաստատուելէն սերունդ մը ետքը սկանավորներէն բառ մը չէր մնացած , որովհետեւ նուռամումներու զաւակներուն ըստնուունները նէքստարուէին էին . իսկ կը

նոյ դիրը մեծ է լիզուի տարածման գործին մէջ :

Բաղդատական բանասիրութեան գործը է բարոյական դիցարանութիւնը : Հնդիրոպական միութիւնը ոչ միայն լիզուարանական այլ նաև դիցարանական միութիւն մըն է , այսինքն ինչպէս կայ հնդիրոպական լիզու մը , նոյնպէս նաև կայ հնդիրոպական դիցարանութիւն մը : Դիցարանութիւնը լիզուն է ինքնին . անկէց կ'ելէ ան , և ուրիշ բան չէ բայց եթէ նիւթականացած լիզուն ինքնին : Բաղդատական դիցարանութիւն զոյգ կ'ենթանայ նաև կին անգիր սպարոյթներու և օրէնքներու բաղդատական գիտութիւնը : Ասանց միջոցաւ է որ կը յանդինք թափանցի հին ընտանիքներուն և այսպէս ըմբռնել տեղը . որ ամէն ինչ էր ի սկզբան : Դիցարանութիւնը . յիտոյ կուզայ բնապանցութիւնը , որ կը կերպովը դիցարանութիւն մըն է , մինչոյն սկզբունքն ծագած : Մինչոյն մտքի վերջին օդակն է դրական գիտութիւնը , իսկ այս ամէնը կախում ունին լիզուէն և նախնեաց կարգապահութիւննեն :

Հաս ոմանց ցիզն ու լիզուն խարիսխն են նաեւ քաղաքականութեան , այսինքն ազգութեան կացուցիչ տարրը : Այսպէս չէ սակայն . ազգութեան հիմք հոգին է միայն . լիզուն , ցիզն , աշխարհագրութեանքն , կրօններու , ծէսերու , հարաբերութիւններու այյի տարարոշումներն լիզուրը ու զիրք բան մը կայ ազգութեան մէջ , անհամար այսինքն բարոյական էակին յարգանքը և միասին ապրելու կոմքն է ան : Օրինակ Զններան , Աստուած զիտէ թէ ո՛ր քան ցեղեր կան , բայց ուր պայունութեան և հայրենիքի զաղակարը հասած է ըմբռնումի բարձրագոյն աստիճանի մը : Խզութիւնը հոգի մը , ոգի մըն է , հոգեկան ընտանիք հմէն է , որ յառաջ կուզայ՝ անցնանիք հմէն համար , հուարակոց յիշատակներէ և փառքիրէ և սուգերէ , իսկ ներկային համար՝ բնակչութեանց համամտութենէ : Լիզուն չէ որ կը չինէ զայն , այլ անցիալին մէջ միասին մեծ բաներ ըրած ըլլալու և ապագային մէջ ընկու զգացումը :

Մարդ իր լիզուին և ցեղին պատկանելէ առաջ կը պատկանի ինքսինքին , իւ մէջ զոյ բարոյական էակին , վասնզի ամէն բանէ առաջ աղատ և բարյական էակ մըն է :

Կ. Բ.